

Գօլերա հագգընտաքի թէտ-
գիդաթ վէ իշխողաթր ֆէնիէ-
սի՝ սեր թապիպի հագրէթի Եհերի-
եարի վասըթասըյա թարաֆը հագ-
րէթի Բատիյա՛տէն թագտիր պու-
րուժուչ օլան ձէմիյեթի թըպպիէի
Օսմանիէ՝ իշխիֆաթըՀիւմաեռնտան
տօլաեռ գալէմէ ալտըղը պիր թէ-
չէքքիւրնամէեի խաքիբաի Եհա-
նէեթ թագտիր օլուժագ իւզրէ,
ձէմիյեթի մէգքիւրէ ըէիսի Տր-
Ջամպագ օ բայա վասըթասըյա սէր
թագպիպի միւշարիւէյհէ թէվտի
իլլէմիյ տիր։

—Պրանսանըն Տէրիսաատէթ սէ-
ֆիրի Մ. Գաւպօնուս պու հաֆթա
զարֆըրտա շէհրիմիզէ վասըլ օլա-
նաղը՝ ալընան պիր թէլէկրաֆտան
անլալըթագտա իսէ տէ, սէֆարէթ-
իւանէտէն վէրիլէն մալիւմաթըն պու
հաֆթաիսի թաստիգ իթմէտիկի
լէվանթտա օգուժուչ տուր։

—Պրէնքիւր Ն Միւռնդ ագչաժը Ա-
վաթրիւ-Մաճար սէֆարէթիւանէ-
սիւտէ վէրիլէն պիր զիեաֆէթտէ,
սէֆարէթին պազը էրքեանը մէմու-
րիլէ թէպատտան պազը միւթէպէր
զէվաթ հազըր պուլուժուչյար տըր։

—Լօտրատաքի իսթանպօլսէրկիսի
էվլէլէր կիւն, բրէնսիւրտէն վէ միւ-
թէպէրանտէն պազը զէվաթ հազըր
օլտուղու վէ 5 օրքէսթրօ թագըմը
թէրէնիւմիթտիկի հալտէ սուրէ-
թի մախսուսէտէ քիւշատ իտիմիշ
տիր։ Օ կիւնիւ 100,000 տուլուլիէ
պիլիթի վէրիլմիշ տիր։

—Պուլկարիսթանըն Անվէրօ սէր-
կիւնէ իշխիւրաքը իշին 150,000 ֆր-
թախսիսիսէ գարար վէրիլմիշ տիր։

—Իզմիրտէ, Օսմանլը թէրագ զըի
զիրաաթը նամիլլէ պիր զիրաաթ
ղազէթասը նէրիլէն միւսաատէ պու-
րուժուչ տուր։

—1892տէ Վէնէտիքտէ ագտ օ-
լուժան սըհիլէ գօնֆէրանսընտա
թանգիմ իտիլէն սըհիլէ մուգավէ-
լէսիսիս մէվգըր ինճաեթ վազը ի-
շին Պրանսատա պիր էմրնամէ նէշը
օլուժուչ տուր։

—Պու սէնէ ալաֆ. մարտ 29տա
Բօմատա ագտ իտիլէն օլան սըհ-
հիլէ գօնֆէրանսընտա պուլուժագ
իւզրէ Բօմատա կիտէնէթ ալթըպա-
տան եարը իւճրէթի նագլիէ ալը-
նաճալը՝ իթալիա հիւքիւմէթի թա-
րաֆիւտան իլան իտիլմիշ տիր։

—Տէրիսաատէթ էյեաի ալիսի մա-
ղաղասը միւտիլի սապըգը Բիդա պէ-
յին հիսապալմընը թէտգիւէ մէմուր
գօմիլիսօն՝ միւմալիէյհին զիմմէթի
օլմատըգտան պաշգա, 3 սէնէտէ,
սանթիմ ֆարգը օլարագ 17,800 զը-
գատար տա ֆաղա կէօսթէրմիշ օլ-
տուղուժու պա բարօրթօ մէրճիլիսէ
պիլտիլմիշ տիր։

—Տէրիսաատէթ Ալմանիա սէֆի-
րինին պիւեիւք մախսուժու բրէնս
Ալֆրէտ տը Բատիլիսիսի՝ գօնթէս
Քէնիկսիւմաղ իլէ նիշանլը օլուպ,
յուժնվար իպթիտալաընտա նիշան-
լըսըյա պիլիւքտէ շէհրիմիզէ կէնէ-
րէք, Սէնթ. Էսքրի քիլիսիսիսիսէ
րէսմի իդտիլմաճըն ինճա իտիլէնէկի
վէ Ավաթրիա սէֆիլիլին սաղտըն օ-
լաճաղը իշխիլմիշ տիր։

—Բուսիա վէ ինկիլթէրա տօնան.

մալարընըն պու կիւնլէրտէ իզմիր ի-
մանընս կիտէնէքիւրի մէրվի տիր։

—Ալթինա պանգասը իզմիրտէ պիր
շիւպէ քիւշատ իտէնէք տիր։

—Իզմիրտէ վէլօսիթէտ պիւնիճիլէրի
արթմագտա օլուպ, շիմալիլէ 40-50
քիլիէէ պալիլ օլմուչ, վէ պուշար
վէլօսիթէտ պիւնիճիլէրիլն արթըրմագ
իւզրէ պիր գիւպ թէչքիլ իթմիշյեր
տիր։

—Տիւն սապահ զաղէթա միւվէզլի-
լէրի՝ Սապահ մաթպասընտա թօր-
լանըպ, էվլէլէսէն ալըրսըն պէն ա-
լըրմտէյի մուարագա իտէրլէրքէն,
կէչէնտէ մաշպէտտէն չըգմիշ օլան
Հագգըր նամ զաղէթա միւվէզլի՝
Մոլմէս իսթիլտէ տիկէր պիր միւ-
վէզլիի պըշագա ճէրճ իթմիշ տիր։
ձարիճ տէրտէթ օլուժուչ տուր։

—Տիւն ագչամսաթ 12տէ. Գա-
լաթատա Ջարֆա սօգաղընտա Թա-
կօր նամընտա պիրիլի լանթէրնաճը
Աքիլիա գամա իլէ վուրմուչ, վէ
մէճրուհ խաթախանէեթ նագլ ի-
տիլպ, միւթէնսիլէն վէֆաթ իթ-
միշ տիր։ Գաթիլ տէրտէթ օլու-
նուպ, ըէֆիգի օլան Անտիրգ օ տա-
լի արանմագտա տըր։ Սէպէպի
գաթիլ, գաթիլին իֆատէսի վէճիլէ,
մագթուլուժ քէնտիսիսիս իթալէի
իսանտա պուլուժարագ, արալարըն-
տա նիգա զուհուր իթմիշ օլմաթը
իմիշ։

—Վան վիլաեթիլտէ Ալբագ գա-
ղասը նաիպի Ահմէտ Բաղիպ էֆ-
իսանէսիլտէ գամա իլէ գաթիլ իտիլ-
միշ, վէ Մօլլա Նուհ վէ էմին իսթիլ-
տէ պուլուժան գաթիլլէր տէրտէթ
օլուժուչյար տըր։

Ժօրթ Ատօսիտիս պէյն զէվէսիլին
ղալպուպէթիլի տիւն եաղմը իտիք,
Մէզպուրէնիլ զէվէսիլէ եաղմը օլտու-
ղուժու պիլտիլտիկիմիզ մէքթուպուժ
մէպիլտէն՝ զալպուպէթի վագընըն
մաշիլէթի անլալըպպիլիլ։ Մէքթու-
պըն մէալի՝ Մէքթուպուժու ալտըղըն-
տա վագըթ պիր աղ կէչմիշ, վէ պէն Լօն-
տրաեա տօղրու խալլի եօլ ալմը օլա-
նաղըմ։ Սիգի սէվմէտիկիմ վէ ալա
սէվմէմիշ օլտուղուժ իշին պու գարարը
վէրմիլիմ տիր։ Ջաննըմ՝ նիշանլանմա-
ժըգտան սօնրա Աթիսաեա կէլտիլիլիզտէ
պու շէյի անլալընըզ, Լաքիս օ զէման
նիշան րէսմիլիզի կէրի պրագաըրաճագ
գատար ճէսարէթիմօլմաթը տըր։ Պու-
նուժա պէրապէր օ զէմանտան պէրու
մէյեուսիլէթ տէյիլ իսէ պիլէ, հիւզն
ու քէտէրէ տիւշար օլմուժուժուրի Տի-
վանէ օլաճաղմըգան իտիլտօրտուժ Պէնի
տիւշիլմէք կիպի պիր զանմէթ տիւշ-
մէեիլն, մէսուտ օլուժն կիպի ճիւմէլէր
տէն իպարէթ պուլուժուժու, վէ մէքթու-
պուժ պաշընտա էլգապ վէ սըֆաթ վէ
զիլիլիտէ տալի իմագ կէօրիւմէմիշ տիր։
Ֆիրարի գատըն՝ Բաքի ֆաթիլեաթըն-
տան օլուպ, կէչէն յուճիստէ էվլէնմիշ,
վէ զէվէսիլէ 100,000 ֆրանգըք թրա-
խուժա կէթիլմիշ իսէ տէ, պու թրա-
խուժա՝ քէնտիլին էմրի թաթընտա
գալմը տըր։ Մէզպուրէ տալիս հիւնի
թալը ու հարէքէթտէ՝ պուլուժարագ,
զէվէսիլէ ալա շիքեաեթէ սէպէպիլիլէթ
վէրմէմիշ տիր։

Մէզպուրէ՝ Ատօսիտիս պէյ իլէ էվ-
լէնտիկի զէման, Պրանսըզ միւրէպպիլիսի
օլան 30 եալարընտա մատմաղէլ Պէ-
թօնուժն՝ շալիլտի իւզէրիլտէ թէչսի-
րի պուլուժուժու միլի միւմալիլէյհէ
խապէր վէրիլմիշ, վէ էվլէնմէլէրիլտէն

սօնրա իսթանպօլա կէլտիլէրիլտէ մա-
տամ Ատօսիտիս իլէ մատմաղէլ Պէրթօն
արապընտա բէք չօք մէքթուպուլմընը,
վէ կէրի պիր արա միւմալիլէյհէ, զէվէ-
սիլէ, մէզպուրէ միւրէպպիլիլէ գաթը
մուխապէրաթ իթմէսիլի րէճա իթմիշ
իսէ տէ, միւմքին օլմաեղպ, հաթթա
չըգան օգոստոստա պու մատմաղէլ Իս-
թանպօլա կէլէրէք, 20 կիւն մատամ Ա-
տօսիտիստէ միւսաֆիր գալմը, վէ ա-
նըն կիթմէսիլտէն սօնրա, Ատօսիտիս
պէյ՝ էկէր կէլէնէք սէնէտէ մատմաղէլ
Պէթօն կէլիլիսէ, քէնտիլի պըրճա Պիւ-
եիւք-Ատատա իգամէթ իտէնէկիլի պիլ-
տիլմիշ, վէ միւմալիլէյհին պու պապտէ-
քի իսրալարընտան տօլաեռ մէքթուժէ
ֆէվգէլտա կիւճէնմիշ տիր։ Մատամ
Ատօսիտիս՝ րէտէր վէ վալիտէսիլտէն
ալտըղը մէքթուպուլըն զէվէսիլէ կէօսթէ-
րի ֆագաթմատմաղէլ Պէթօնտան ալ-
տըղը մէքթուպուլըն կէօսթէրմէզ իմիշ։

ԱՀՎԱԼԸ ՍԸՀՀԻԵԻ

Պու կիւնքի թիւրքէ զաղէթա-
լարտա նէշը օլուժան թէպիլպաթը
րէսմիլէնէ նէգարէն, շէհրիմիզտէ
զուհուր իթմիշ օլան գօլէրա իլլէն
թի խաֆիֆէյմէքտէ օլուպ, եա-
գընտա պիւսպիլթիւն տէֆ ու ի-
զալէսի մէմուլի գալի օլմաթըյա
պէրապէր, խաթալալգ զուհուր ի-
տէն խանէ վէ սաիլէնին 5 կիւն
գօրտօն ալթընտա պուլուժուժուրու-
մաթը լիւզուժու՝ գօմիլիսիլ մախ-
սուժնա թաթիլպ, վէ տէվաիլի
լաղըմէեթ իֆաի թէպիլպաթ իտիլ-
միշ տիր։

Դեկտ. 14ին՝ 15ին՝ չարէնպիսի
կիւնիւ սաաթ 6եա գատար շէհրի-
միզտէ 10 միւսապ վէ եէնի վէ էսկի
միւսապարտան 6 վէֆիեաթ օլ-
մուչ տուր։

Սէլանիքտէ բաղար իրթէսիտէն
սալըեա գատար 1 վուգ. վէ էսկի
միւսապարտան 1 վէֆ. Թրապի-
զօնտա 3 վուգ. վէ 2 վէֆ, օլմուչ
տուր։

Դեկտ. 12տէ Ամասիատա 2 միւ-
սապ, վէ էսկի միւսապարտան 1
վէֆ. վէ 10տա էրպատա 3 միւ-
սապ վէ էսկի միւսապարտան 3 վէֆ.
օլմուչ տուր։

ՆԻՋՄՄՆԱՄԷ

(Տիւնտէն տէվամ)

Մատտ 33

(Գ) Բէսմի տամկա մուսմէլաթը՝
իտարէի մախսուժսիլէն մուհալվէլ
օլուպ, իշպու զանուժն հիւքմիլնէ
մուղալիլ վուգու պուլան ալթալիլն
գալմանիլն վէ նիլաթաթը ճարիեթ
տալիլէսիլտէ թաշգիլիլլէ մէհաքի-
մի նիլաթալիլ հուզուրուժու միւտա-
ֆաաթընա միւտալիլ ումուժիլէր մէ-
մուր տուր։ Իշպու տամկա գանու-
նուժն ինճաի ալթաթը իշին տէ-
վաիլի պէլտէեթ է բօլիս թարա-
ֆընտան իտարէեթ մուսմէլէթ օլու-
նաճագ տըր։ չու գատար քի պու
գանուժն ալթաթընա մուղալիլ ալ-
վալտէն տօլաեռ մէսաթիլն տուլուժ
ճալիլ օլմաթը կիպի, տամկաթը
էվրագը համիլ տիր զանըլա քիմ-
սէնին իւզէրի թէհարիլ, վէ պուլու-
նաճագ էվրագ գալթ օլուժամագ։

Մատտ 36.

(Դ) Նիլաթն լաղըմ կէլէն րէսմի
իլիա օլուժամըլ օլան էվրագ վէ
սէնէտաթ՝ իտարէի մախսուժսիլնէ
իպրագ օլուժարագ տամկալաթար-
ըլմագ իւզրէ ալթաթընա իշպու
գանուժն թարիլը իլանընտան ի-
թիպարէն 3 մաշ մէօհլ իթա օլուժ-
մուչ տուր։ վէ պու միսիլլու էվրագ
վէ սէնէտաթ՝ իտարէի մէրգուժեթ
կէօթիլիլտիլտէ, իւզէրլէրիլնէ
եալընըլ ալիլ րէսմիլնէ մուտալիլ բուլ
եալընըլըլաթ թարիլի իպրագ
վաղ օլուժամագ, վէ իտարէ մէօհ-
լիլլէ թէմիլիլ գըլընաճագ տըր։
անճագ էվլէլէն մուհաթէմէ օլու-
նուպ տա ճէգաի նագաթի հիւքմ՝ օ-
լուժան էվրագ վէ սէնէտաթ պու
գարարտան միւսմէնա տըր։

Ջիլ

Իշպու մատտէտէ մուսպիլնէ մէօհլ՝
թէպաաի էնէպիլնէ հագգընտա
10ընճը վէ 24ին՝ 24ին վէ 33ին՝
մատտէլիլ թարիլի թատիլիլտէն
իթիպարէն ճարի օլաճագ տըր։

Ֆի 7 զիլգատէ սէնէ 304
վէ ֆի 16 թէմուգ սէնէ 303

Նոնաթ 6

Թատիլէն գալէմէ ալընըլ մէրիլ-
թի ալթաթընա պիլիսթիլլան ի-
րատէի սէնիլիլէն ճէնապը Բատիլա-
հի շէրէֆմիլթէալիլ պուլուժան
տամկա գանուժնըն 18ին՝ մատ-
տէսի սուրէթի տիր։

18.— Բուլլար՝ սէնէտաթըն հիլիլ
թէմիլիլ վէ եալուտ իմագաթընա եա-
բըլըրըլմագ լաղըմ կէլիլ, վէ պիր
բուլ իթի տէֆա իսթիլալ օլուժա-
մագ, վէ պիր սէնէտիլ բուլու հիլիլ
թէմիլիլ վէ եալուտ իմագաթընա եա-
բըլըրըլմըլ օլտուղու մալիլմօլմագ
իշին մէօհլ վէ եալուտ իմագ վէ եա-
լուտ թարիլիլն պիր զըսմը՝ բուլլա-
ըն եաղըլըրըն քիւլիլն պօղմաեա-
ճագ սուրէթտէ իւզէրիլնէ թէսա-
տիլթ իթտիլիլէնէք տիր։ Բուլլար
միւթէաատալիլ օլտուղու սուրէթտէ
տալիլ քէգալիլ հէր պիր բուլուժ
պիր միգտար մաշէլիլնէ թարիլ վէ
եալուտ մէօհլ վէ եալուտ իմագ եիւ-
րիւտիլէրէք իպթալիլտիլէնէք տիր։
Միւլալ մէշրուհ իւզրէ թարիլ վէ
եալուտ մէօհլ, վէ եալուտ իմագըն
պիր գըսմը՝ բուլլարը իւզէրիլնէ
եիւրիլտիլէրէք իպթալ օլուժա-
եան սէնէտ՝ նիլաթն տամկաթը ի-
թիպար օլուժուր։

Ֆի 6 մուհարթէմ սէնէ 305
վէ ֆի 12 իլուլ սէնէ 303
(Տէվամի)

ՆԱԳՁ ԻԼԷ ՀԷՐԱՐԵԹԻ ՊԵՏԷՆ

Պիր չօմուղուժն սըհիլէ՛ պէրքէ-
մալ օլուրսա, անըն նապըլ — քի
եիւրիլնէ վուլմաթընն եէկեանէ
քիւլիւք պէր թէրէթիւման հիւք-
միլնտէ տիր — տագրգատա 100տէն
110 տէֆա վուրուր, Գէմալ չաղը-
նա վարմըլ օլան պիր քիմէնիլն
նապըլ հալը սըհիլէթտէ իքէն 68տէն
72 տէֆա վուրուր, վէ իվթիեաթ-
ըլգաա իսէ, պուլուժան պիր աղ տա-
հա աղըր վուրուր։ Խաթալալգ զէ-
մանընտա, ալլէլիլտուս հիւժմա,
ըլթա կիպի խաթալալգալըն էնա-
սընտա, եիւրէք տահա զիեաթէ չա-
պուգ վուլմաղա պաշլար, վէ պու-

ԿԻՃԷ ԱՏԷՄԻ

— Բէք էյի, զաթէն պէն կիտէճէ-
երմ, տէտի :

Ֆիլվազը մէրգումէ Շարթրտան կիթ-
մէր թասալվուրունտա օլտուղու հալ-
տէ, պու խուսուս գաթիէն փիթրինտէ
քէնտիսինի գարարաշտորտը :

Ունէ սահլիպի գատըն . — Մատմազէլ,
պուրատան նէ գատար չարուգ կիտէր-
սէնիզ, օլ գատար մէմուէն օլտուրում,
Գլէր . — Պու կիւն կիտէճէերմ :

Ֆիլվազը մէրգումէ թէտարիքեաթընը
կէօրմէնէ պաշապը . Ենտինտէ բէք ազ
ազէնի պուրունմադտա իտի իսէ տէ,
պու ազէն՝ աշխատեալ իտէպիմէնէ,
վէ պիր իլ պուրունա գատար պէթէմէ-
նէ քեաթի իտի :

Մէզպուրէ, Բարիստէ, քիմսէ իլէ միւ-
նասիպիթ վէ իւլիթէ իթմէնէնէ պիր
սէմթտէ եաշամազ փիթրինտէ օլտուր,
համիլ օլտուղու մասունմա տա, կիւնիւն
պիրինտէ երգիւնէ գարըն, օնէ փիւն
բարանկալընէ գըզընտան տիւնեաեա կէլ-
միշտին տիր տէնիլմէսինի պիթթապի իս-
թէմէտիկինտէն, անը, պէօլէ պիր նա-
մուսուղուղու իլիթմէնտէն գուրթար-
մազ արգուսինտէ պուրունմադտա իտի .
Բէնտիսինի քիմ օլտուղունու պիլէն-
լէրտէն հիշ պիրիսինի, հաթթա Մազ-
սիմիլէնի տէ կէօրմէնէ իսթմէմէնտէ,
վէ մասունուէն իլէրտտէն օ տէնէթլի
սըրրա վազըֆ օլմամաք իլին, լճապ
իտէրսէ գալպիտէնէ աշք ու մուհապ-
պէթի պիլէ աեազ ալթընտա չըղնամեա
մէյնալ պուրունմադտա իտի . Ելհասը
օլ անէ տէկին քէնտիսինի թանըմըն օ-
լանլար իլին մահլ օլմուշ վէ էօրմիշ օ-
լարազ, ֆէվզէլտտէ տիգէթթա վէ մէ-
հարթիլ իլինի թօղունու կիլէմէնէ
զայրէթ իթմէնտէ իտի :

Գլէր, պու գարարըն վէրտիքտէն սօն-
րա քէնտիսինի տահա զիեատէ գուլ-
վէթլի պուրունու, չիւնքի էօրմիւնիւն
պիր մազստի, եանի մասունմունու գա-
եըմազըլ վազիֆէսի օլտուղունտան,
օնտան սօնրա եալընը պու խուսուսու
տիւնիւնտիւն :

Հէր նէ իսէ Գլէր, գարարըն վէրիպ,
թէտարիքեաթըն լազըմէսինի պիթ իտի-
կինտէ, հարէթթ իթմէնէ իւզը պու-
լունան պիր գաթիտա րաթիպ օլտուր,
վէ վաթունտա օթուրտուղունտա, տէրին
երւէթտէն պիր աշ չէքտի Շարթրտա-
թի էվի թէրք իթտիքտէն սօնրա, սա-
պահտան պիրու իւզըրինտէ մէվնուտ
օլան ֆէնալըք զալլ օլմուշ տուր գանն
իթտի . Հալպուէ քի մասունմունու բէ-
տէրի օլան Մազսիմիլէնի տէ տիւնիւն-
մէթտէն քէնտիսինի մէնէ իտէմէտի . Երկ-
պիլ, քէնտիսի տէ անը ունուլթմաեա չա-
լընադա իտի . . . Զօնուղունուն պէր
հաեաթ օլարազ տօղունուղունու կէօրմէ-
սինտէ, զիւնիլի իգաճ իտէն քեաթիլի
սէպէպիլէն օրթատան գալպըն օլա-
նազը միւլահազալընտա օլտուր, զիրա
քէնտիսի իլին մասունմուն . Թէթմիլ տիւն-
եաեա մուգապիլ իտի :

Ֆիրմէն, իբի այ գատար Բարիստէ
գալպու, Գլէրի արատըն իսէ տէ, պուրա-
մանըպ, մէյնուսէն Թէրպօտիէրէ ալտէթ
իլէտի :

Օլ էսանտէ ֆամիլեաեա պիր ազ սիւ-

քիւնէթ հուսուլէ կէլմիշ իտի . Ֆէր-
նանտ՝ րաթիպսինի Շարթրտան մու-
ֆարազաթ իթմիշ օլտուղունու պիլտի-
կի կիպի, Մազսիմիլէն տէ, եալընը
Ֆիրմէնտէն խապէր այմաեա պէթէնէ-
րէք, տիւնըն չըգմամադտա վէ ալա
տալի կիթմէմէթտէ իտի :

Մէրգում, խըզմէթքեաթըն կէլտիկինի
կէօրտիւկիւնտէ, պիր եէիսի ազիմէ տիւ-
նար օլտուր . Օլէսնտէ, զէվնէսի շօ-
նուգլարըլլա պիրիլքտէ տիւնըն չըգմը
օլտուղունտան, քէնտիսի խանէսինտէ
եալընը իտի :

Մազսիմիլէն՝ մուլապիրինի հիւզնէ-
կիզ սիմասըն կէօրտիւկիւնտէ, պաշըն
սալլաեադալ :

— Հիշ պիր խապէր եօգ մու տուր,
տէյի սօրտու :

— Սայր էֆէնտիմ . . . արթըք պէն
պու իշտէն վազ կէշտիմ :

— Հալպուէ քի Բարիստէ օլմալը տըր :

— Պէն տէ էօլէ գանն իտէր իտիմ,
պուրունու պէրապէր հէր թարաֆը ա-
րատըմ . . . Թէֆրիշ իտիմիշ օլան
քեաթիլէն խանէլէրի, օթէլլէրի արաշ-
թըրտըմ . . . քէնտիսինի պուրապիլէ-
նէկիմ մէմուլ իթտիկիմ հէր եէրէ սօր-
տուր, լաթին պիլթիւն զահմէթիմպօշա
կիթտի :

Օլ վազըթ Մազսիմիլէն մէյնուսանէ
պիր թափր իլէ :

— Վահ պիշարէ, չիմտի հալի նէ՝ օ-
լանազ տըր, տէտի :

Մազսիմիլէն՝ Գլէրին բէք ազ ազէն-
սի պուրունտուղունու, վէ համիլէ վէ
միւլադարըպ օլտուղունու պիլիլ իտի,
իմտի, մէյնուսիլէն իթտէն վէ աճըլ-
տան վէֆաթ իթսէ իտի, պու վէֆաթ-
տան տօլաեը աշըգտան աշըգա քէնտի-
սինի իթհամ իթմէլի իտի Պու խուսու-
սու մէզպուրէնի բէտէրէնէ խապէր
վէրմէնէ տէ ճէսարէթ իտէմէտի . Զա-
թէն օ պիշարէնէ եալան սէօլէմի տիր,
վէ պուրունտան պէօլէ տէ, թա զընտանտան
գուրթուլմասընա գատար եալան սէօլ-
լէմէք մէզպուրիլէնիտէ պուրունմազ-
տա իտի :

Շաթօրու՝ պու ճիւնէթի տիւնիւնտիւք-
նէ էվլէլիտէն տիթրէմէթտէ, վէ Ան-
սէլմին Ֆրանսաեա ալտէթի իլթիմու-
լին խաթըրլատըգա, տէնէթիլէնտէն
նաշի պաշընըն սաշլարը տիթիլմէթտէ
իտի :

Զէվալը Անսէլմ, երիմի սէնէ իլին
մահլեւմ օլմուշ իթէն, ֆիրարը թէ-
չէպիլէսինտէն սօնրա պէշ սէնէ տահա
պուրունա գամ օլտունու իտի :

Մազսիմիլէն, Անսէլմին գալէպէնտ-
լիքտէն գուրթուլտուղունտա գաշ եա-
շընտա օլանաղընը հիսապ իտէրէք, ալթ-
մըն կէշմիշ պուրունտաղընտան, պէլ-
քի օ սինտէն էվլէլէն օլտուր տէյի մէ-
մուլ իթմէնտէ իտի իսէ տէ, եա ֆիրար
իթսէ իտի, չիւնքի մէրգում ֆիրար ի-
տէպիլիլ իտի :

Մազսիմիլէն, պու եօլտա տէնէթ
իլինաէ գալտընը ճիւնէթլէ, տօտաղլա-
րընտա զէրէ գատար կիւլմէք էսէրի
հուսուլէ կէլմէմէթտէ իտի . Գէնտիսի
թապէն ֆէնա պիր քիմսէ տէյի իթէն,
իրթիքեապ իթտիկի իթի ալադըլա
վիճտանըն թահմիլ իթմէսի մահլա սէվ-
գի թապիլեաթլա վէ գաաթիլէնտէն նէ-
չէթ իթմիշ իտի :

Ֆէրնանտ, Ֆիրմէնի Թէրպօտիէրտէ
կէօրտիւկիւնտէ թէնաճիւպ իթմէթէ,
զէվնի, մէրգում խըզմէթքեաթըն տի-
շարտա իլ պուրունմասընա մէպիլ, աֆիլ-
լըք տիլմէք իւզըն թէթար քէնտիլէ-
րինէ միւրաճաթ իթմիշ օլտուղունու
պէեան իթտիկինտէն, զէվնէսի պու
խուսուստա իթիլազ իթիլազ իթմէտի :

(Տէվալմի)

նուն նէթիճէերի թապիլիէսի օլա-
րադ պիլէքտէրի քիւլիւք նապ
տալի սիւրաթ քէսպ իտէր :

Թադրիպէն երիմի պէշ սէնէ էվ-
վէլ, պիր խաթմանըն նէ հալտէ
պուրունտուղունու անլամազ իլին,
ֆազլա օլարադ, պաշգա պիր թար-
զը մուսանէն իթթիլապ օլտուր
իտի . Պու թարգ ուզուն միւտտէթ
միւլհէմպիր հալտէ գալտը . չիւն-
քի ալէլու մուլ պիլթիւն տօգթօլ-
լար իլին գապիլի իսթիմալպիր հա-
լէ գօնուլմալըն իտի . Քէշֆ օլտու-
մուշ իտի քի, հէր քէսին վիճուտու
հէրաթէթի թապիլիէն տէնիլէն մու-
ալեհէն պիր տէրէնէի հէրաթէթէ
մալիք օլտուր, պու տէրէնէի հէրա-
րէթ սըհէթլէրի եօլունտա օլան
քիմսէլէրտէ տարիմա ալիլ րատտէ-
տէ պուրունու . Հէր նէրէնէ կիթ-
սէնիլ — պու զ իլէ գաթը օլան հէ-
վալիլ չըմալիլէտէ սաթին Լարլան-
տիալըլար արասընտա եալուտ Ամա-
զօն նէհրի միւնսապընտա խաթթը
իսթիլա ալթընտա — ինսան վիճուտ-
լէրինի տէրէնէի հէրաթէթիլի հէ-
ման ալիլ րատտէտէ օլտուղունու
կէօրիւրսիւնիլ :

Սընազ պիր եազ կիւնիւնտէ պիր
միգան իւլ հէրաթէ ալըպ, կիւնէշ
բէրթէվիլին թէնսիլի ալթընտա
սանթիկիլատըն 37 տէրէնէսինի կէօ-
թէրէնէք գատար տէրէնէնի երկ-
սէլմէսինի տիգէթթա իտէրսիլիլ իմ-
տի . Եկէր սըհէթլէնիլ եէրինտէ իսէ,
վիճուտիլիլ տէրէնէի հէրաթէ-
թիլին միգան իւլ հէրաթէնի կէօ-
թէրաիկի թամմ պու րատտէտէ օլ-
տուղունու կէօրէնէթսինիլ, կիւն-
տիւղիւն եալուտ կիւնիւն վազթ ու
սաաթընա կէօրէ, վիճուտիլիլ տէ-
րէնէի հէրաթէթի 37 տէն եօգա-
րը եա ալազը ճիւզի պիր էսէրի թէ-
հալվիլ կէօթէրէպիլիլ իսէ տէ,
սըլմա եալուտ սաիլ պիր խաթմա-
լըք վուգու պուրապըգա, չօգ
զիեատէ երկքսէք պիր տէրէնէնէ
ալա չըգմազ :

Խաթմալըք գէմանընտա նապըն
եաթմաեադընը վիճուտին տէ-
րէնէի հէրաթէթի եաթմադա պաշ-
լար . Եանի խաթմանըն խաթմալը-
զընը թամմնէ տէրէնէ վէլիլմ օլ-
տուղունու նապ իտէր . անազ
տէրէնէի հէրաթէթ կէօթէրիլ Պու
պապտէթի աշվալի զարիպտէն պի-
լը չու տուր քի, խաթմա նէ գա-
տար խաթմա օլտուրա օլտուր, անըն
վիճուտիլին տէրէնէի հէրաթէթի
իլպու թապիլի օլան 37 տէրէնէնէ
ալազը եա եօգարը չօգ տէրէնէ է-
սէրի թէպէտուլէ կէօթէրիլմիլ . Է-
կէր սըլմա չիտաթլիլ նէվիլտէն
իսէ, 40 վէ եա 40 պլ . վէ պապէն
41 է չըգապիլիլ, լաթին ուզուն պիր
միւտտէթ պու սօն տէրէնէնէ նա-
տիրէն տուրու գալըր . Էկէր 42 է
չըգար իսէ, խաթմանըն պաշը ու-
նունտա տուրան տօգթօլ . Էնէլկէ-
լիպ չօգ սիւրմէք անըն իթթիլապա-
լընտ խիթամ վէրէնէկինի պու
հալտէն իսթիլիլմա իտէպիլիլ . Պա-
զէն, մէսէլա, գօլէրա էսնսալընտ
հէրաթէթ 37 տէն ալազը պիր գաշ
տէրէնէ էնէպիլիլ իսէ տէ, թապիլի
օլան պու նօգթմաեա պիր չօգ տէ-
րէնէ թէպէտուլէ իթմէսի միւլ-
քիսիլ կիպի տիր . Պուրունու պէ-
րապէր էօլլէ միւլթէմա հալլէր տէ
զուհուր իթմիշ տիր քի . տէրէնէի
հէրաթէթ 43-44 տէրէնէլէրէ չըգմը
տա խաթմա երինէ չիֆաեապ օլտուր :

Մուղաեթիլի օլարապ, նապըն վու-
րուլու բէք չօգ թէպէտուլէ իտէ-
պիլիլ տէ, պուրունու պէրապէր
երինէ խաթմա էօլլէմ թէնիլքէսին-
տէ պուրունու չօգալ . Լաթին,
գաթտէի ումուսիլէ օլարապ, Էկէր
հէրաթէթ 42 եա 42 պլ . տէրէնէնէ
չիգար իսէ, էօլլէմ անգարիպ կէ-
լիլ պուրունու . Գալպին վուրունու
տէնիլաիկի կիպի, նապ իտէրի ա-
ղըր աղըր եալուտ չապուգ չապուգ
վուրունու . անազ վիճուտին հէրա-
րէթի հաեաթիլիլ թէպէտուլէ
իթտիկինտէ տիր քի, տէրէնէի հէ-
րաթէթ տալիլ արթմար եալուտ է-
նէր . նապ հէմ գալպին հէնէնա-
լարըն վէ հէմ տալիլ սըլմանըն
չիտաթիլիլ պէեան իտէն նէվիլմա
պիր թէրէնիլմա հիւքմիւնտէ օլտուր
սէվիլմէրիլիլ վէ քտէրլէրիլիլ իլիլ
իլգար ու պէեան իլլէր, վէ չիտ-
տէթիլ հարէքեաթը պէտէնիլէտէ
պուրունմանըն մուլապ օլտուղու հա-
րէթէթիլ սէրիլէտէն նապ տալիլ
միւլթէսիլ օլարապ, սիւրաթլիլ
վուրունու պաշլար, հալպուէ քի տէ-
րէնէի հէրաթէթ՝ հալը սըհէթ ու
աֆիլիլիլ ալա եալըլմազ վէ չա-
մազ թէրէնիլմա պէեանը տըր :

(Աւետարեւր)

ՊԱՆԳ ԷՍԲԵՐԻԱԼ ՕԹԹՕՄԱՆԸՆ

ԱՆՕՆԻՄ ԾԻՐՔԵԹԻ

Սէրմաեթի 10,000,000 լիրա տըր

Մէրքէթի իտարէսի Գալաթտա տըր .
Իօթանպօլտա, Համիլէն ճատտիլին-
տէ Թօմսօն խանընտա, վէ Պէյօղլուն-
տա Տօղուեօլտա 190 նումէրօլտա տա-
րէտէ պիրիլ չիւպէսի վար տըր .
Լօնտա վէ Բարիստէ պիրիլ իտարէ-
խանէսի մէվնուտ տըր :

Ծիւպէլէր

Անթալա, Ատանա, Այտըն, Հալէպ,
Իսկէնտըրլի, Էսթրաթ, Էնգարէ, Պադ-
տա, Պէյրուս, Պրուսա, Եամ, Գօնիա,
Լարնազա, Գահիլէ, Լիմասօլ, Մէրսին,
Նազլիլ, Նիգօսիա, Ուլազ, Ֆիլիպէ,
Բօրսալտ, Բուսնուգ, Սէլանիք, Սամ-
սօն, Իզմիր, Սօֆիա, Թրապիզօն :

Պանգը Օսմանիլէ թահվիլաթ վէ եա
պուրուն միւլաթիլ վարաք տէրքիթօ ի-
տիլմէսի մուգապիլիլտէ, գաթի վատէ
իլէ վէ եա հիսապը ճարի իւզըն ազէն
իլգար, վէ կէրէք մէմալիլիլ Շահանէ
վէ կէրէք մէմալիլիլ էնէպիլիլ իլին չէք
վէ բօլլա մուլաթլաթը ինրա օլտունու-
ղու կիպի, զիգըմիլթ էլեա վէ սէնէտ
տալիլ հըթթ իտիլիլ, վէ հիսապը ճարի
աշըլը :

Պուրունա պաշգա մէմալիլիլ Շահանէ
վէ մէմալիլիլ էնէպիլիլտէ գուրունլար
պէտէլիլին իսթիլիլտէ, սէնէպիլիլ թէն-
տիեաթը, վէ մէքիլեթաթ ալազ ու ի-
թասը իլէ պօրսաեա աիտ մուլաթլաթ
տալիլ տէրիւհտէ օլտունու :

Պանգը Օսմանիլէ գաթի վատէ իլէ վէ
ֆարգ մուգապիլիլտէ ազէն գապուլ
իտէր . Պու վատէ պիր սէնէլիլ օլտուր
իսէ, ֆարիլիլիլ միգտարը երկքտէ 2 պլ .
3 պլըք օլտուր իսէ, ֆարգ երկքտէ 1 պլ .
3 պլըք օլտուր իսէ, ֆարգ երկքտէ
1 րատտէսինտէ պուրունու :

Պանգը Օսմանիլին իսթանպօլ իտա-
րէխանէսի, պալտաթ պէեան օլտուն
մուլաթլաթտան պաշգա, էմմալի
թիւնաթիլիլ իւզընիլ ազէն իլգար իլ-
լէտիլի կիպի, տէրքիլթօ հալլիլտէ է-
եա թիւնաթիլիլ տալիլ գապուլ իտէր .
Պէյօղլունտա քի չիւպէսի տալիլ էմ-
թալիլ թիւնաթիլիլ միւլթէսին օլմա-
լըք, եօգարտա զիգը օլտունա պիլ-
ճիւմէ մուլաթլաթը իլլա վէ պուրունա
պաշգա Բուսնուլ չըմէնտըքիլ թահվիլ-
լաթը իլէ վիլ տը Բարի, Բանաթա վէ
սալիլ իթմալիլիլ թահվիլաթտա տալիլ
ալաթ իթմա մուլաթլաթընը ինրա իլլէր :

Իսթանպօլ իտարէխանէսի վէ Պէյօղ-
լու չիւպէսի Բուսնուլ չըմէնտըքիլ
թահվիլաթը բրօմէլէրի տալիլ ֆի-
րուլթ վէ 30 լիրաեա գատար օլմազ
իւզըն երկքտէ 3 ֆարգ մուգապիլիլտէ
հիսապը ճարի իլէ ազէն գապուլ ի-
տէրիլ :

